

բութեանս մէջ . առէք Զեզի պէտք եղածը
ճշգկելով թուականները ՄԻՇՆի հաւաքա-
ծոյներէն :

Ակրոյ ողջունիւ

Մնամ աղօթաբար

ԱԱՀԱԿ Բ. ԿԹ. կիլիմիթ

ՊԱՂԵՍԻՆԱԳՐԱԿԱՆ

ԴՐՈՅՑԵԼԻ ՀՈՒՐԵՐԸ

(Ծառանակորին և վեց)

ՅՈՂՎԵԼԻ ՃԱՄՄՐԾԻՆ ՎՐԱՅ

Երբ հիները անցնէին երուսաղէմէն Յազպէ¹
տանող ճամրէն, կը հանդիպէին հոյլ մը հորերու
և ազրիւրներու, որոնք սակայն նուազ պատմա-
կան արժէք կը ներկայացնեն Գարաւուն ունէր
իր ազրիւրը, նաևն Ափազի ազրիւրին, ու իր ա-
ւազանը : Այդ ազրիւրին քայլ տեղի ունեցաւ այն
արտասովոր կոլիքը, ուր Գարիթի և Յերուսալէմի
առանձիկուական ախոյնանները զիրար պակո-
տոր ըլլին՝ մինչեւ վիրշին շունչը : Կարիսթաբրիմ,
Գարաւունի շորս քաղաքներէն մէկը, ունէր իր
ազրիւրը, զօր Խաչակիրները անուանեցին «Աղ-
րիւր նարախից» : Այս կարիսթիրը ու մէկ յիշատակ
չ արթնեցներ : Էիններ մինչեւ իմաւուն : Հն եկե-
ղեցին մօտիկ կը տաններ ազրիւր մը, ուր, ըստ
Սովորմանու, Ցիրուն կը հանդիպէր երրին ոս-
քիրը լոււալու համար : Միրուն աւանդութիւնն մը,
կառուած Խնմ Ալիի ու համանուն արդիւրին,
կը կեցնէ անցորդը Յազպէի ճամրուն վրայ՝ Սա-
րիսի կիրճին բերանը : Խնկ Ալի Քարիմ (Ծարհաց
աղրիւր), ուր հնագոյն աւանդութիւնը կը զե-
տակ Մարփամի այցելութիւնը Եղիսաբէթի, այս
ճամրէն քիչ մը կը շեզի : Յոյզ պատշաճունը Ս.
Կոյզ անունը տուած են նաև այս գեղեցիկ ազ-
րիւրին, որ տեղին հարաստ թիւնը կը կազմէ :
Միթէ կարիմի՝ է ատարկուսիր՝ թէ Մարփամ այդ
ազրիւրէն յանախ խմած Հըլլայ այս երեք ամիս-
ներուն, երբ իրեն հիւր կ'ազրիւր իր ազգա-
կանունին մօտ :

ՅՈՐՄԱՆԱԾԻ ՀՅՈՒԺԻՆ Մէջ

Հիւմա ընկերանանք Գալիլիացի ու խոսաւորներու
կարաւաններուն, որոնք տաներէն ետք կը զու-
նային զէզ իրենց հիւսիսի հնաւուր գաւառը :

Աթէ անոնք ուղեւորէին Յազպանանի հովի-
տին վրայով, ճամրու առաջին մասին վրայ պի-
տի շպատանէին ոչ հորերու և ոչ ազրիւրներու :
Միայն Եթեանիայէն անզին «Արեգակի ազրիւրէին
քովին ըրջան մը ընելէ ետք, զէմերնին պիտի ել-
լէր անել ուզի մը, որուն խորը պահութան է
այսօր «Ճզրուներու ազրիւրը, որ քանի մը զա-
րէ իրիք կը կոչուի «Առաքելոց ազրիւրը» :

Երբ Յարդանանի հովիտը բացաւի ճամրոր-
դին առջեն, ահասարանը մէկէն կը փախուի : Զոր
ու երաշու անազատանի կը յաջորդէ արմաւենիներ-
ուր ձածէւած զաշտը, ուր է՝ հոյն եւ ուռնա-
զարդ նոր կամ Հերովդէսի Երիքովը : Ներկայիս
արեւազարձային բռւականութեամբ հարուստ
այս վայրը՝ անցեալին մէջ վայր մըն կը երաշ-
տութեան եւ անզաւակութեան : Ո՞վ կը հաւա-
տայ թէ ինչպէ անցեալի երաշտութիւնը, նոյն-
ովէն ներկայի պարաբութիւնը առաջացած Ռու-
լան միենոյն չուրէն : Երկրին բնիկները եկած
էին որ մը ըսելու Եղիսէ մարգարէին : «Ահաւա-
սիկ քաղաքին բնակութիւնը բարի է, ինչպէս
ակը իսկ կը տեսնէ, բայց ուրերը շար են եւ եր-
կիրք՝ անզաւակը» : Մարգարէն բռւաւու : «Ինձի նոր
կուն մը բերէք ու մէջը աղ զրէք» : Բնիրին՝ Աւ-
մարգարէն չուրիք ակերուն քով գնաց, ձգեց ա-
զը և ըստաւ : «Ա՛յազէ կ'ըսէ Տէրը» : Կը բժշկեա
այդ չուրիքը ու մո՛գ Հըլլայ անկէ մահ եւ ան-
զաւակութիւններ : Ու չուրիքը բժշկուեցան մինչեւ
այսօր, Եղիսէկի խօսքիրուն համանոյն :

Ներկայիս Եղիսէկի ազրիւրը կը հոսի միենոյն
առատաթեամբ եւ նոյնքան արգասաւորով, ինչ-
պէս կը մարգարէի օրիսուն, բզիսելով ստորատն
այն ըլուրին, որուն վրայ շնուած էր Յեսուս
իրիքովը : Եր չուրիքը կ'ոռոգին պահանի, լեմո-
նի, նորինչի և այլն պարակները, որոնք Երրորդ
Երիքովիկ^(*) հարստաթիւնը կը կազմին :

Երիքովին անդին, զէզ արեւելք, աւազա-
կոյտերու մէջ, ուր իր անկողինը փռած է, զեղ-
նազոյն այլիքներով կը թաւալի Առուրը Գիորը:
Բայց հոյրէն կը զրացի իրմանը : Մինք հոյ միայն
կը խօսինք այն համեստ ու անշուր չուրիքու-
մասին—ակեր, ազրիւրներ, հորեր ու յրամրար-
ներ—, որոնք կազմաւած ըլլան պատմական, նոյն
խոկ ազօտ, յիշատակի մը : Յարգանան, ինքնին,
բնանատնդութիւնն է համակ :

Բնիքանի հովիտն ու Տիրերական ծովին
անցած ճամանակ՝ Գալիլիացի ու խօսաւորները կը
հանդիսին Յանձնուին — այսօր Ալի էլ Շնիւիլ —
ու մօտերը գանուուու ակերու, ութ մզոն հնուու
Ակիւթապարփաններ : Հոյն կը մկրտէր Յավիաննէս,
երբ չէր մկրտիր նեթանիայի և կամ Երիքովի հան-
դիուակց նեթարրայի մէջ :

ՍԱՄՄՐԾԻԱՅԻ ՄԷՋՅՆ

Հարաւան հիւսիս յիստակ ճամրան զէպի Գա-
լիլիիա, Կ'անցնէր Սամարիայէն՝ զրիմէ ուղիղ գի-
ծով : Հրեաները այդ ճամրուն վրայ ստէու լու-
տանքներու կ'ենթարկուէին իրենց զարաւոր ու-
սովներուն՝ Սամարացիներու կողմէ :

Ոնդամ մը, զոյց Երուսաղէմի առաջինու ւ-
ղեւորաթիւն զարդին, Ցիոնու այս ճամրան ընտ-
րեց աշակերտներուն հնուու Բնիկերանանք իր ու-

(*) Եւթեաց Երիքով Աբասիր օով շինած է Աթիլ
Բնիքայի իւ անցրամին՝ Աբերամի նես ու նազումին
զուններ կանգնած է իւ կըսեւ որդիլն՝ Սեպորի նես:

Մ. թ.

զեկիցներուն գրեթէ չըստ ժամ հնատիռան քալի-
լէ ետք՝ կը ներկայանայ գեղեցիկ աղրիւր մը—
այսօրուան և Պիրէնի, — որ կը յիշեցնէ Սամուելի
և Գատաւորներու ժամանակ ժողովարդի հոծ հա-
ւաքայթները Մատակայ ապրանարթին
զբայ լիէկ մզան անդին, ճամբուն ձախակոզմը,
կայ ուրիշ աղրիւր մը, որ անունին հնա կը պա-
հէ նիրէի այնքան կարի որ յիշատակները. Այս
աղրիւրին բայ բանկեցան Արքանամ և Յակով,
երկիրագեցին Ժիրոջ ու Աստաց ձանօթի իսոս-
տանները. Այս ճամբուն վրայ գտնուող իւրա-
քանչիւր տեղ իր պատմութիւննենի Բայց մենք
Յիսուսի հետ մոռնեանք զէսի Հազարան Ար-
քիւրմը, Նիրիմի լիսներուն մէջ, Երուսաղէմի եւ
Գալիքեայի էկո ճամբուն վրայ Յիսուս եւ աշա-
կերանները մէկ ժամէ լիլիր կը քալին արեակէղ
երկար զաշտէն, ու կէսօրտան միջոցներուն կը
հանդին Յակովի ջրանըն, մուտքին առջեւ ան-
ձուկ ու խորունկ այն հովտին, ուր քաղաքը
բաղմած է Գերազ եւ Գարիպն լիսներուն մէջ-
տեղ: Այս այն ջրանըն է, զար Յակով ճահապես
շնչնց Մորէայի կազմին մօս և որմէ խոնց իւր,
իր սրդիներն ու խանչերը: Այժմ կը զանուինք
իսկ և իսկ ճահապեաներու կալուածին մէջ: Յովի-
սէփի նշանառուսի և Խորայէլի աղասարարին ոս-
կորները կը հանգչին մօտակայ զաշտին մէջ, զոր
հայրը կատակի իրեն թողած էր:

Յիսուս յոդաւած է ճամբէն, և մինչդեռ աշա-
կերանները քաղաք կերպէան գնումներու համար,
մնք կը նասի հորին բերանը զրուած քարին վր-
այ: Յանձնար իին մը կուզայ ըշականներէն՝
հորէն չուր հանձնու համար:

— Զուր տուր ինձիր, կ'ըսէ Յիսուս:

— Ի՞նչպէս, զու որ հրեայ ես, չուր կը խընդ-
րես ինձմէ՝ Սամարացի կոնչմէ մը:

Խոհապէս հրեանները յարարիրութիւն չունէին
Սամարացիներու հետ: Յիսուս կը պատասխանէ.

— Եթէ զու զիանայի՛ Աստումայ պարզե-
ները եւ զայն որ քեզի կ'ըսէ՝ Զուր տուր ինձիր,
զու անկէ պիտի խոնդէիր ու անիկա քեզի կեն-
դանի չուր պիտի տար:

Կենդանի ջուրը . . . : Միշտ այդ ջուրը՝ հո-
սուն, զոյ ու չինչ, որուն պակասութեան հա-
մար կարիի է ըսկէ՝ թէ այս երկիրը մինչի այս-
օր ցամաք ու ամուլ մնացած է: Եւ կինը այդ
պահուն կը խորէ զեսնէն բզմաս նիւթական
ջուրին վրայ, մինչ Յիսուսի խօսքերը տարիք
իմաստ ունէին:

— Տէ՛ր, զու զոյ անդամ չունիս, ու այս
չընորը խօսունի է: ուրիէշ կենդանի չուր պիտի
ունենաս: Միթէ զու աւելի մեծ եւ քան միք
Յակով հայրը, որ մեզի տոււաւ այս ջրնորը, որ-
մէ խոնց իւր և իր սրդիներն ու խաչիները:

— Ով որ այդ ջուրէն խմէ՝ զարձեալ կը ճա-
րաւի, բայց իմ տուած ջուրէն խմողը պիտի չը
ծարաւի յաւիտեան: Եւ այդ ջուրը իրեն համար
պիտի ըլլայ ինքնարուզի չուրի աղրիւր մը յա-
ւիտեան կեանքի մէջ:

Կինը ջուր հանելու աշխատութենէն զերծ մը-
նալու կանխանգութեամբ՝ կը պատասխանէ ան-
միջապէս:

— Տուր ինձի այդ ջուրը, Տէ՛ր, որպէս զի
շմարաւիմ և չուր հանելու չգամանակութեան:

Եկ' զիսուս քայլ առ քայլ կը մօտեցնէ Սամա-
րունին իր թշուառ զիստիկի զիտակցութեան,
մարգարի մը հանդէկ զանուելու զգացումին ու
իմէ ոչ լրիւ զէմ մասնակի հասկացողութեան
Աստումոյ պաշտամունքին հոգուոյ և ձմարտու-
թեամբ: Կինը ընդ աղօս զիտէ՛ թէ օր մը Միսիան
պիտի զայ ու սորգեցնէ այդ ձմարտութեանները:

— Քիսեմ որ, կ'ըսէ, Քիսուսոս անուաննեալ
Միսիան պիտի զայ: Երբոր գալու ըլլայ, այդ
ամէնը պիտի յայտնէ մեզի:

— Ես եմ այն՝ որ քեզի հետ կը խօսիմ, կը
պատասխանէ Յիսուս:

Մինչդեռ իինը իր համարակաքացիները կան-
չելու կ'ըլլայ զէմի ջրնորը մարզը, Յիսուս մտեր-
մարար արագետիան պաշտօնի անհուն հեռա-
նկարը կը պարզէ աշակերտներուն առջնէ, որոնք
նոր զարմած էին քազաքէն: Յակովի ջրնորի
ըրին զրուած այդ քարը, Տաճարին քարիքուն
և Խոզզոթայի ժայռերուն համահաւասար, պէտք
է նուիրական ըլլայ մեղի, լուծ ըլլալուն համար
յաւիտենական կեանքի այդ խօսքերը: Երանի՛
թէ այսօրուան Սամարացիներն ալ, իրենց հայ-
քերուն նման, ըսէին Յիսուսի համար. «Քիսեմք
եմէ զայ՝ և ձմարտիւ Փրկիչ աշխարհացա:

Յիսուս չէր կինար թօղուլ Սամարիան առանց
անցնելու Խոզմայիմէն, այս օրուան թէլ Տօրան:
Թէկ մեզի անձանօթ՝ բայց ինչ շատ աղէկ կը
հանչնար այն ջրնորը, որուն մէջ ճգուած էր Յովի-
սէփի, Յուդայի խորհուրդով՝ Խամայելացիներուն
քսան դահեկանի վաճառուելէն առաջ:

Գլուխելութիւն Մէջ:

Գալիիլիա չողի կողմէ աւելի հարուստ է քան
իր Հարաբի երկու զրացի նահանգները: Բայց իր
չուրերը չին անքան հարուստ, յիշատակներով:
Վեց կամ ութ անգամ հազար տարիներ պատե-
րազմի զաշտ եղած է ան: Բայց ի՞նչպէս չէ պա-
հած զէմ յիշատակը այնքան պայքարներու, ուր
մարդիկ արևոնի ուղիներ խառնեցն իր վտակնե-
րուն և հեղեղներուն:

Երբ անցած ենք արդէն ձիմինէն ու իր վա-
զուն չուրերէն, չինք իրնար ադաչանալ Եղրա-
յիլի ընդարձակ զաշտէն, առանց ակնարկ մը
ճգկու աշակոզմը՝ Խեզրուէի ամայի իհաներուն
վրայ: Աստումած կարձես իրականացուցած է ա-
նոնց վրայ Սաղմօներգուն անէ ձքը:

Լերէն Փեղրուայ, մի՛ իցէ ի ձեզ զօյ,
Եւ մի՛ եկնեց ի վերայ ձեր անձեւ, անդասան
պիզոյ:

Զի անդ պատկանեցաւ առպար զօրաւորաց:

Եւ մինչ լուկ կը կարձեսք տակաւին Դաւի-
թի ողը, Սաւուզի և Յուգամանի վրայ, յաղ-
թանակի ուրիշ երգ մը կը հնչէ զաշտի հանդի-
պակաց կողմէն, ուր բազմաթիւ աղրիւրներ կ'ո-

առջենակարմեղոսի առողջությունը : Դերօվքա՞ն է երգողը .

Հասին բազաւոր է և հակասեցան ,

Յանձնում տագնապեցան բազաւոր Քահանացոց և Թանամ ի վերա չոց Մակեղբոլոյ .

Զազանուրին արծարոյ և ոչ առի ,

Յերկից նախատեցան առելիք յիւրամանչիւշ յոշին-
ուածայ :

Ետոն պատեազմ ընդ Արաւոր :

Հնեկան կիսոնի մերժաց զնոսու ,

Հնեկան Կատեսիմայ , նեղեղան կիսոնի :

Գեղէնու , Բարակէն նուազ բախուաւոր , չու-
նցաւ երեքը Դերօվքա մը , որ երգէր Մադիսա-
նացիներու զէմ իր քաջագործութիւնները . բայց
իրեւ վեյ կը մայ առակաւեն Արազի ազրիւրը :
Հո՞ն Աստուած զատեց այն երեք հարիւր քաջի-
րը , որ մասնակցեցան իր սագմական Հնարքնե-
րուն և յազմանակին : «Եւ եղի թիւ ամենեցուն՝
որ լափեցին ձևամար և լիզուու իրեկանց երեք
հարիւր այր . և մացարդը և զողովզեանն ան-
կան ի վերայ ճնիաց իրեանց բացի չուր : Արա-
զի ազրիւրը կը կոչուի արոսր Ա.Յ ձարաւ , չոր-
քիլոմէջը զէս արե ելք Հերայինէն կամ Ցեղար-
յէլէն և ճնուանդ կուտայ Յորդանան թափող գրւ-
խաւոր գետակներն մէկուն :

Ցեղարյէլ պէտք չէր առեց գրաւեկ հոս , եմէ
այդ քաղաքը չիշեցնէր Աքասրի ու Ցեղարեկի
չարագործութիւնները ու այն պատուհասը , ո-
րով պատճուիցան : Ցեղարյէլ կը չիշեցնէ նաեւ
եղիայի ազրի բոր ամրոզէ երեք տարի երկինքի
փակէնիւր , ազրիքներու ցամքիր ու բավանդակ
երկրին վրայ ամբող երանին ու աւերածը , մին-
չե այս օրը , ուր , զաքիայ Եղիայի ազրի քոր ,
Ասուած վերջ առաւ պատուհասն : Ձէ՞ք կար-
ծեր տեսնեն՝ Կարմիրոսի ցագաթին վրայ կանց-
նած Բահազի քուրմերուն այս անարեկիւր , որ
երկինքը կը քննէ ու չափարութիւնամը ու կ'երկա-
րագէ ազօթքը , մինչե որ , վերէազէս , ժոյին
վերե կը տեսնուի ամսի ձևէն մը չիրեւ զթաթ
առն՝ աւետարերը անձրեւին : Եղիս լուր կը
զրէ անմիջապէս Աքասրին : « Լծէ՝ կառքդ ու
իջէր , զուցէ անձրեւ բռնուիր » , ու ինը , Աս-
տուած հրամանով , Աքասրի կառքին առջևէն
կը զայէ մինչեւ Ցեղարյէլի զուրը : Եւ անա՞ կը
մթագնի երկինքը ամսով և հօգմով ու կը սկսի
տեղաւարագքը՝ զաւը սկզբելու աստիճան :

Դարձաւ պատերազմի յիշասակներ կ'ար-
թիցինն՝ թէ՛ Սիփարի ջուրերը , Նազարէմի միւս
կոզմը , որոնց մօս ԱՏԵ՛ն բանակած էր Խաչա-
կիբներու զորքը , Յաւահնամանին յարձակմաննա-
խօրեակին , և թէ՛ կրեսոնի ազրիւրը : Կանայի
մօս , ուր քրիստոնեայ բանակի յառաջազաննե-
րը : Կռուելով մէկը տասի զէմ , բնաջնուեցան
Աքասրինսոններու յառաջազաններէն : Աչ մէկ ազ-
րիւր , առա՞զ , չզանուեցաւ Գուրուն-Համբէնին
առ բարձունքներուն վրայ , որ Հանգիստին
ըլլար այս վասական ճակատամաքան : Ազրիւրի
մը ներկայութիւնը թերեւ գրեկը Գուրիան էւս-
տինեանի զօրագունդերը , որոնք արե էն , Խո-

սիմէն և չուրի պակասութինէն պարտուելէ Ե'ուր
պարտուեցան Սայահնամանէն : Այսպէս Գալիլ-
եայի ջուրերը հանգիստան եղած են ոզրերզա-
կան կամ սազմական պայքաներու :

Այս գաւառը թէեւ չունի Յակոբի ջրնորը ,
բայց ունի իր Գենեհասորէմի լճը , որուն չուրե-
րը , առիի հնապանզ Յօրդանանի ջուրերէն , խո-
ղակցան Յիսուսի հրամանով , Հանգիստիայր ե-
ղան հաշտամի ձկնորութիւնն ու իրենց կոհակ-
ներուն ձէջ ամփոփեցին յաւստինական կեսնիքի
խօսքերը , որոնք արձագանցած էին անզամ մը
Յակոբի ջրնորին վերի : Դալլիխա ունի նաև կա-
նայի աղրիւրը , որուն չուրը գինիի մախակցան
Յիսուսի հրամանով :

Բայց Գալիլեայի նուրբական հմայք մը առա-
լու բաւական պիտի ըլլար միայն Անուրը կոյսի
աղրիւրը , հազարէմի այդ աննման գոհարը :
Թէկ չկայ կղկղութիւնն մը որ կոյսի անունը ցիրիտ
կապէք Նազարէմի այս միակ ազրիւրին , պաս-
տական արժէքի զուրկ է նաև այն աւանդու-
թիւնը , որ հոն կը զենուզէ Գարրիկ հրեշտակա-
պեսի ու Մարիամի առաջին հանգիստումը : Սա-
կայն չի՞ բաւեր առ իրականութիւնը՝ թէ Մա-
րիամ , նման իր համարագործներուն , ամէն
օր , առանձին կամ լ'անուղին հետ միասին , կ'եր-
թար չուր բերելու այդ ազրիւրէն :

Նեհան իրաւունք ունէր հպարտանալու Ա-
լբանայով և Փարիմարյամ , որոնք Գամասկոր
Անսուափի Մարգարիտուր բրած էին : Սակայն մի-
թէ Գամասկոփի բոլոր զնուերը կը հաւասարին
այս միակ ազրիւրին , զէսի ուր հազարէմից
համեստ ու չկիսու ազգիան մը զիմելը աւեսնելով՝
կարելի չէ անդիմազրիւրին չմզուի ինքնամ-
փոփուելու և խօսնելու Ա. Կոյսին վրայ :

Հայոցուց
Մ. Ե. Ն.



— Ցիսու եղոծ է մարզոց մէջ և պիտի զանան
մարզոց մէջ , վասն զի զանոնի կը սիրէ : Բայց խօսի
պիտի ծամկուի մինչու մասու հոմաւ : Մարգեր սի-
րելու համար պէտք է երեսն բըլու զանոնի :

ՅՈՒ. ՀԱՅԱՆԵԱ ՊԱԼԳԻՆԻ